



County / Provider  
Use Only

CalOMS Provider ID (required)

--	--	--	--	--	--	--	--

Program Reporting Unit (if required by your county):

--	--	--	--	--	--	--	--	--	--	--	--	--	--



Treatment Setting (required):  OP/IOP  Residential  OTP/NTP  Detox/WM (standalone)  Partial hospitalization

• Կը խնդրենք պատասխանել այս հարցումներուն, որ կը վերաբերեն այս ծրագիրին մէջ ձեր փորձառութիւններուն՝ օգնելու բարելաւել ծառայութիւնները: Գործածեցէք «կիրարկելի չէ», եթէ հարցումն այնպիսի բանի մը մասին է, որուն մասին դուք փորձառութիւն չ'ունեք: Ձեր պատասխանները :

• Խնդրում ենք ամբողջութեամբ լրացնել շրջանակը: Իշտ է ● Սխալ է ○ ⊗ ⊕

Ուժգին համաձայն են  
Համաձայն են  
Ես Ձեզօք են  
Անհամաձայն են  
Ուժգին անհամաձայն են  
Չի Վերաբերիր

1. Վայրը շատ յարմար էր (Հանրային փոխադրամիջոց, Հեռաւորութիւն, կանգառ, ելն.):	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
2. Ծառայութիւնները տրամադրելի էին երբ ես կարիքը ունեցայ:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
3. Ես ընտրեցի բուժումի նպատակներ իմ մատակարարի օգնութեամբ:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
4. Անձնակազմը բաւարար ժամանակ յատկացուց իմ բուժման ժամանակ:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
5. Անձնակազմը շատ յարգալից մօտեցաւ:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
6. Անձնակազմը հասկնալի ոճով խօսեցաւ ինձի հետ:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
7. Անձնակազմը զգոյշ էր իմ մշակոյթի նկատմամբ (ազգ, կրօնք, լեզու, ելն.):	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
8. Ես զգացի որ հոս կ'ողջունեն զիս:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
9. Որպէս արդիւնք իմ ստացած բոլոր ծառայութիւններուն, ես այժմ կրնամ ընել այն բաները որոնք կը ցանկամ ընել:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
10. Իմ ստացած ծառայութիւններու ուղղակի արդիւնքին պատճառաւ ես թմրեցուցիչներու եւ այրոհիլի աւելի քիչ տենչանք կ'զգամ:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
11. Հոս անձնակազմը կ'աշխատի իմ մարմնային առողջապահութիւն տրամադրողներուն հետ սատարելու իմ առողջութեան:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
12. Հոս անձնակազմը կ'աշխատի իմ հոգեկան առողջապահութիւն տրամադրողներուն հետ սատարելու իմ առողջութեան:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
13. Հոս աշխատակիցներ օգնեցին զիս այլ ծառայութիւններու հետ կապուիլ, որ կարիք կար (ընկերային ծառայութիւններ, պատասպարում ելն):	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
14. Ընդհանուր առմամբ ես գոհ եմ ստացած ծառայութիւններէս:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
15. Ես կրցայ ստանալ բոլոր օգնութիւն/ծառայութիւնները, որոնց կարիքը ունեի:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>
16. Ես այս գրասենեակը անպայման կը յանձնարարեմ իմ ընտանեկան պարագաներու:	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>	<input type="radio"/>



- 17. Եթե մտքերեք ձեր ստացած սպասարկությունները, անոնցմէ ո՞րքանը տեղի ունեցեր է թելեհեղթի միջոցաւ (հեռախոսով կամ վիսէօքոնֆերանսով):
  - Ոչ մէկը
  - Շատ քիչը
  - Մոտավորապէս կէսը
  - Գրեթէ բոլորը
  - Բոլորը
- 18. Որքա՞ն օգտակար էին ձեր հեռաւար առողջական այցելությունները սովորական երեսուսու երեսուսու այցելություններու նկատմամբ:
  - Շատ անելի լաւ
  - Քիչ մը անելի լաւ
  - Նոյնի մասին
  - Քիչ մը անելի գէշ
  - Չի վերաբերիր
- 19. **Խնդրեմ մեզ տուէք ձեր մեկնաբանությունները: Այս ծրագրի ամենօգտակարը ի՞նչն էր: Այս ծրագրի ի՞նչը կը փոխէիք:**  
*Խնդրեմ որեւէ տեղեկություն չտաք՝ որ կը յայտնէ ձեր ինքնությունը: Օրինակ, ՄԻ ԳՐԷԶ ձեր անունը կամ հեռախոսի թիւը:*

**Հիմայ՝ քիչ մը պատմեցէք ձեր մասին:**

- 20. Ո՞րն է ձեր սեռը (կը խնդրենք ընտրել բոլորը, որ կը վերաբերեն):
  - Արու
  - Էգ
  - Ոչ-երկեակ (ոչ այր մարդ ոչ ալ կին)
  - Թրանս՝ կնոջմէ այր մարդու
  - Թրանս՝ այր մարդէ կնոջ
  - Ուրիշ սեռային ինքնություն
- 21. Դուք ինքզինքնիդ որպէս (կը խնդրենք ընտրել բոլոր անոնք, որոնք կը վերաբերեն)ինչ կ'զգար:
  - Շիտակ/բնականոն սեռաւոր
  - Համասեռամօլ (կէյ) կամ միասեռական (լիսբեան)
  - Երկսեռային
  - Տարօրինակ
  - Ուրիշ սեռային ուղղություն
  - Անտեղեակ
- 22. Դուք մեքսիկեան /սպանական/հոռվմէական ծագում ունե՞ք:
  - Այո
  - Ոչ
  - Անտեղեակ
- 23. Ցեղ/Ազգություն ( Խնդրեմ ընտրեցէք այն բոլորը՝ որոնք ձեզ կը վերաբերին):
  - Ամերիկացի Հնդիկ/Ալասքացի Բնիկ
  - Ասիացի
  - Սեւ/Ափրիկեցի Ամերիկացի
  - Բնիկ Հաուայցի/Բասիֆիքի կղզիներէն
  - Ճերմակ / կովկասցի
  - Ուրիշ ցեղ
  - Անտեղեակ
- 24. Տարիք:
  - 18-25
  - 26-35
  - 36-45
  - 46-55
  - 56-64
  - 65+

60302



**Շնորհակալություն ձեզի որ ժամանակ տրամադրեցիք այս հարցումները պատասխանելու:**